

ՆՇԱՆ ՊԵՏՈՒԹԱԾԼԵԱՆ

ԸՆԿԵՐ ՃԱՀԱԶԱՐ

ՏՊԱՐԱՆ ՄԱՍԻՆ - 208bis ԼԱՑԱՅԻՔ ՓՈՂՈՑ - ՓԱՐԻԶ

891.99

Դ - 45

10 417

891.99

7-45

-8 NOV 2011

ՆՀԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼԵՍՆ

ԸՆԿԵՐ ՇԱՀԱԶԱՐ

(ԵՐԳԻԾԱՎԵՊ)



ՓՈՐԻԶ

ՏՊԱՐԱՆ ՄԱՍԻՆ

1927 •

19.07.2013

50561



ՂԱՅԱԿԱՆ յիշատակներուս թանգարանին
մէջ սնտուկ մը ունիմ: Սնտուկիս մէջ
կան յեղափոխականներ, բանաստեղծներ,
վարժապետներ, եպիսկոպոսներ ու... տնտես աղբար-
ներ: Ամէնքն ալ առաւել կամ նուազ խամաճիկներ
ու խաչագողներ: Ամէնքն ալ բազմավաստակ միմու-
ներ : Հիմակ յոդնած, հինցած ու սնտուկիս մէջ քնա-
ցած: Հանգի՛ստ: Ատեն մըն է սակայն մէկը այդ խեղ-
կատակներէն արթնցած է իր քունէն ու իր գլուխը
կը զարնէ սնտուկիս կափարիչին, ոտքերը յատակին
ու ձեռքերը կղպանքին: Մանաւանդ բոցաշունչ ճա-
ռեր կը խօսի և վախ ունիմ որ ամբողջ քնացողները
ոտքի հանէ: Պատերա՛զմ այն ժամանակ: Որպէսզի
այդ աղէտը չպատահի՝ կը բանամ սնտուկս և ան-
հանգարտ լարախաղացս զուրս կը հանեմ: Այժմ
ուրախ է, ահա, ու կը ճառէ խանդավառ:

— Ընկերնե՛ր, լոյս եմ բերել... Քառուն վարա,
երկու զրուշ, հարիւր վարա... փողի համար չի, գա-
ղափարի համար... Կեցցէ՛ Սօցիալիզմը, Եզօն, Զա-
մալը... Վաթսուն վարա... Մնկցի՛ բուրժուազիան...
Հարիւր վարա... Փողի համար չի, զաղափարի
համար:

* * *

Ներկայացնեմ իր սարօքն ու վասոքը այս խեն-
թուկս, որ թէեւ խաչագող ու զրպանն ալ փողով
լեցուն, սակայն իր շահատակովթիւններով շահե-
կան է:

— 3 —



125-59

Իր հասարակ անունն ու մականունը չեմ գիտեր,
սակայն իր հասարակական կեղծանունն ու մակդիբն
է «Ընկեր Աշուղ Շահազար»: Դժբախտաբար խորունկ
տեղեկութիւններ չեմ կրցած քաղել իր բազմաբեղուն
անցեալէն: Գիտցածներս հետեւեալներն են:

Աշուղ Շահազար ծնած է Վան, 1876 թուին,
Մարտի մէկին: Իր խանձաբուրին մէջ անիկա նման
էր կատուի: Աւելի ճանկ նետեց քան հասակ: Տասն-
երկու տարեկանին նախակրթաբան: Մինչեւ չորրորդ
կարդ բարձրացած է եւ տեսնելով որ դպրոցին մէջ
ո՞չ սիրահարութեան, ո՞չ արկածախնդրութեան, ո՞չ
իսկ բանաստեղծութեան մասին խօսք չ'ըլլար, պատ-
ռած է ուսուցիչի մը գլուխը ու հեռացած այդ բանտէն:
Անմիջապէս կեանքի համալսարանը նետուած է իր
ընածին տաղանդին համար անհրաժեշտ մասնագի-
տութիւնները ձեռք բերելու: Առաջին գործը եղած է
երթալ ծովափնեայ Աւանց գիւղը և երկու էշ գողնալ:
Այդ էշերը, նշանաւոր իրենց կայտառութեամբ, ծա-
խած է, սատկած էշու գինով, նամիրամայ թաղին
թուրքերէն մէկուն: Դրապանած դրամով, իր ընկերնե-
րուն հրաժեշտի հացկերոյթ մը սարքած է, Ուրբաթ
Առու զբոսավայրին մէջ: Այնտեղ իր ընկերները տաք-
ցած ու կիսովին մերկացած են: Ինք գողնալով հա-
գուստ-կապուստները շունչը առած է դարձեալ նամի-
րամայ թաղ, վաճառականութիւն ընելու: Քանի մը
շաբաթուան մէջ անուն ու համբաւ շինելէ վերջ,
զացած է վարազայ Վանք: Վանականներուն առա-
ջարկած է իր թեկնածութիւնը որպէս վարդապետ,
պայմանաւ որ իր սիրական խորսորդիկ աղջիկը իրեն
արուի, իբրեւ կին կամ սպասունի: Անոնց կոպիտ
մերժումին վրայ՝ խորանէն խաչ մը գողնալով փա-
խած է կարմրուրի վանքը, իր առաջարկը կրկնելու,
գողցած խաչն ալ նուիրելով այս վերջին վանքին:
Վարդապետները զինքը բռնած, մերկացուցած ու
Ապրանջան աղբիւրին մէջ խոթած են: Ահաւոր կա-
տաղութեամբ աղբիւրէն գուրս է ցատքած, հագուած

ու եկեղեցին քշոցով՝ մինչեւ այգիներուն մէջ փախ-
ցուցած է «սեւաւորներու երամակը»: Անցած է Ս. Գրի-
գորի վանքը և հոն առաջին անգամ դէմը ելլող սքե-
մաւորը տփած, իբրեւ վրէժինդրութիւն: Անկէ Շահ-
պաղի: Գիւղին մէջ քանի մը օր ապրած իբրեւ զրօ-
սաշրջիկ: Սիրահարուած տանուտէրի մը տասներեք
տարեկան աղջկան: Կիրակի օր մը հաւաքած է գիւ-
ղին լակուները ու հրաւիրած «ազգային ժողով»ի: Տակառ մը զինիով բացած է նիստը և առաջարկած
փախցնել տանուտէրին աղջիկը, Սիրօն: Ժողովական-
ները միաձայնութեամբ հաւանութիւն յայտնած են:
Հետեւեալ օր Սիրօն, կաղ իշու մը վրայ և սիրահարին
գրկին մէջ, փոխազրուած է նամիրամայ թաղ: Մեր
պղտիկ հերոսը զեռ շունչ չառած բննուած է երկու
կտրիճներու կողմէ ու տարուած Մհերի զուռ, ճաշա-
կելու փառաւոր ձեծ մը: Այդ ձեծէն բաւական դաս-
տիարակուած՝ թողած է մարդիկը ու ինկած կենդանի-
ներուն, պատզներուն հետեւէն: Սարսափելի ջարդ մը
տուած է Վանայ ծովուն տառեխներուն և Վանայ
քաղքին կատուներուն: Փայտէ սուրով մը, գետինները
փոած է Արտամետի խնձորներն ու ճգմած այգիներու
խազողները: Երկրորդ ձեծով մը զտած է իր ճամբան:
Հովուերգութիւններ սկսած է գրել Այդեստանի աղ-
ջիկներուն համար: Ոտանաւորի մարզանքը իր հոգին
ընտանիցուցած է: Վանայ կուսանք սկսած էին նայիլ
իրեն, նայիլ հիացիկ ակնարկներով: Սամսոն ու սո-
խակ, այսինքն քաջ ու քերթող միանգամայն: Փոք-
րիկն Շահազար կրնար գոհացնել հին կինը, ոյժի
պաշտամունքը ունեցող, և արդի կինը, իմացականու-
թեան պաշտամունքը ունեցող: Եւ վանանոյշներուն
մէջ այդ երկու կիները ներդաշնակօրէն խառնուած
էին իրարու: Դէպք մը սակայն պատճառ եղած է որ
փշրուի իր հմայքը: Օր մը, տանիքի մը վրայ, երբ
սիրային քերթուածներ կ'արտասանէր աղջնակի մը,
կից մը կերած է իր յետոյքին՝ սիրուհին եղօրը
կողմէ ու ինկած փողոց: Ատկէ իր կաղութիւնը: Այդ

կաղութիւնը սակայն օգտագործել զիտցած է ան: «Քիշնէվում երբ գեներալ Տուտուկինի տէրօրը կատարում էի մի շուն քօղաքի գնդակը ուսո մտաւ»: Ոտքի ելլելէն քանի մը օր վերջ, յանուն վրէժի, կրակի տուած է իր սիրուհին հարուստ հօր ամբողջ տունն ու տեղը ու փախած Կովկաս, իր հօրենական տունը կողոպտելով: Ուստական արեւու տակ իր ապրած կեանքը վիթխարի մթութեան մէջ է: Այսքան գիտենք որ «Ընկեր» եղաւ ու զարգացուց իր մասնագիտութիւնները, ըլլալով սօցիալ-գեմոկրատ, հասարակական գործիչ, հեղինակ, հաստարակիչ, հոետոր և... շրջուն գրավաճառ:

* * *

Օսմ. Սահմանադրութեան արտերուն մէջ բուսաւ ու աճեցաւ սակայն այս ծաղկելը, քօքլիքօ՛, և մէկէն ստացաւ թո՛յր, բո՛յր, թե՛ւ, ձե՛ւ: Թոյրը կարմիր էր, նման իր փողկապին, թոքի պէս կարմիր: Բոյրը փամփուշտի էր, իր գրպաններուն նման մէջը պարապ: Թեւն ու ձեւն ալ առնուազն փոթորիկ:

Ունէր տպուած ու անտիպ երկասիրութիւններու անհամար շարք մը, զարմանազան նիւթերու շուրջ: Իր գրքերը, «քրօշիւրներ»ը, մէկ փօրման՝ 16 էջը չէին անցներ ընդհանրապէս: Կուռ, սեղմ ու յանդուազն գրող էր: Իրեն մի շունչ բաւ էր, որեւէ նիւթի վրայ, նայած պահանջին, լեցնելու տասնեւլով էջ: Ամէն նիւթի վրայ կը պարէր, նիւթը ճգմելով ու նիւթը հանելով: Կը պարէր ոգեւորուած, մազերն ու փողկապը — քիչ մըն ալ ուղելը — յանձնած հովերուն: Ու իբրեւ գրականութեան ստեղծագործ Փապրիքա կ'արտադրէր ե՛ւ ոտանաւորներ, ե՛ւ վէպիկներ, ե՛ւ թատերախաղեր, ե՛ւ երգիծանքներ, ե՛ւ ճառեր, ե՛ւ մաթեմաթիկա, ե՛ւ հասարակագիտութիւն, ե՛ւ խոհարարութիւն....

Սոաջին անզամ բախտը ունեցած եմ տեսնել ընկերը Բերա, Ս. Երրորդութիւն եկեղեցույց շրջափակին մէջ, կիրակի առաւօտ մը, իր գրքերը շարած գետինը, սալաքարերուն վրայ, պատին տակ: Անիկա ոչինչով

— 6 —

նման էր տեղացի սովորական մահկանացուներուն: Անիկա ներածուած դիբ մըն էր: «Մի ըմբոսա սիվիլիզացիայի սինվոլ»: Ես պղտիկ վերացեալ մըն էի ու վայրկեան մը բաւական եղաւ որ յափշտակուիմ այս «ինտելիգենտ» գործիչով: Մօտեցայ իրեն ու իր գրքերուն: Ի՞նչ հանճար: Իր արտաքինն ու ներքինը մէջտեղը, մարմարներուն վրայ: «Մի տարերային ափօթէօց»: Հազած էր սեւ զգեստ մը, օծուած յաւիտենականութեան իւլով: Շապիկ ու օծիք՝ ճերմակ անցեալով: Ծովահէնի լայնեզր գլխարկ ու անսապատականի մազեր: Իր ոտնամանները նման էին վանայ ծովուն հնադարեան լաստերուն: Ունէր կապկային գլուխ: Տարվինիզմի ջախջախիչ փաստ մը: Ունէր վանայ կատուի գոհար աչքեր: Ունէր նաեւ շիկահաւու ձայն, խոզի վիզ ու սիրամարգի պոչ — իր ետեւ փռուած գոյնզգոյն գրքերը —: Ընկեր Շահազար նիցչէական գերմարդ մըն էր՝ կենդանական աշխարհին խառնուրդովը ստեղծագործուած: Ունէր բիւրածալ ուղեղ մը, եռացող ու փրփրացող իր գանկի կաթսային մէջ: Մարքսիզմը հոն ապուր մը խառնելու վրա էր: Իր աղիքներն անզամ լեցուն էին կայծակներով, այդ պատճառով ստիպուած էր բոց ու կայծ ժայթքել:

Ս. Երրորդութիւն եկեղեցույց շրջափակը կատարեալ ճեմարան է կիրակի առաւօտները: Խումբեր յոտնկայս ու շարժուն, մեծ խումբ մըն ալ Աշուղին շուրջը: Շահազար ժամանակը եկած համարեց:

— Ընկերներ, բարեւ եմ բերել ձեզ Մասիսից: Մուկվայից եմ անցել: Կուլտուրական արեւ եմ բերել: Սրեւի պէս էժան: Մարքսի, էնգլիսի, կիրքնէխտի մարդարիտները ձեր ոտի առաջ եմ նետում: Կարծում եմ որ խոզեր չէք ու կը զնահատէք ինձ: Ես փողի համար չեմ ասում, սօցիալիզմը վկայ, փողի համար չեմ խօսում: Փողն ի՞նչ է. — ձեռքի կեղտ: Փողի համար չի, գաղափարի համար: Օգտուեցէ՛ք առիթից, օգտուեցէ՛ք գրքերից: Վերցրէք մի բրօշիւր: Այ, օրինակ, «Խորտակուած քնար»ը, երկու պօէմա, դեմոկրատ ոճով

— 7 —

գրուած: Կարդացէք մանաւանդ «Իմ պատգամը Աշխարհին», կոմս Լեվ Տոլստոյի յառաջաբանով: Վերցրէք «Մի կայծակ», իմ յանդուզն յառաջաբանով, մի ցնցող վէպ՝ ոռւս յայտնի գրող Մաքսիմ Գորկիի: Զմոռանաք առնել «Ընկերունի Անուշկա»ն, մի գեղեցիկ գործ, ևս նրա հետ անցեալ եմ ունեցել, քաղցր յուշեր, թանգիչի, վաթսուն փարա: Եթէ ուզում էք վերցրէք «Ընկերունի Մաշայի Սիրեկանը», պարսկական կեանքից, յուղիչ գրամա, յօզուտ Ազատութեան: Շատ պէտքական կը գայ «Դարիալի խոհանոց»ը, մի քառորդ դարու փորձառութիւն, յեղափոխական կերակուրներ, սօցիալիստական ապուրներ, կենդանական խառնուրդ, ստեղծագործուած ուսական բօրչ, պարսկական բիլաֆ, հոսհոսների թօփիկ ու տոլմա, խմորներ, քաղցրեղէնաներ: Մի սոված ընկերոջ կուշտ յառաջաբանով: Վերցրէք «Մօլլա Նասրէտտին մեր օրերում»ը, «Իմ օգուտը ուս յեղափոխութեան»ը, սա գրուած է ոռւս յայտնի տէրօրիստ Իվան Վլատիմիր Ալէքսանդր Նիքոլաէվիչի համակրական սպառնալիքով: Կարդացէք իմ «Մաթէմաթիկան», ինժիներ տեխնոլոգների հարկաւոր: Ընկերներ, եթէ ուզում էք մարդ դառնալ, առէք սրանից էլ, «Ընկեր Քրիստոսը և Ապագայի Կրօնը», մի յանդուզն հարուած Հոռմի Պապի գլխին: Էժման են, էժման: Վաթսուն փարա, երկու զրուշ, հարիւր փարա: Փողի համար չի, գաղափարի համար: Վերցրէք, օգտուեցէք, եթէ ուզում էք մարդ դառնալ:

Ու հասարակութիւնը «կը վերցնէր գրքերից» մարդ դառնալու համար: Ճարպիկ կապիկ նահաղարալ կը վերցնէր փողերը մարդ դառնալու համար: Մարդս մարդով մարդ կ'ըլլայ: «Փողի համար չի, գաղափարի համար»: «Կեցցէ՛ Սօցիալիզմը»:

Երբ գնորդներու ջերմութիւնը պաղէր ու միայն չէզոք հանդիսատեսներու գաղջութիւնը մնար՝ Աշուղը կրկին մի կրակոտ ճառի անհրաժեշտութիւնը կը զգար ու կը բղաւէր.

— Ընկերներ, բոլորը յայտարարում են որ հոսհոս Պոլիսը մի շարաթուայ ընթացքում յեղափոխուել է

Էս բրօշիւրներով: Վերցրէք, ասում եմ, մասնակցեցէք օրուայ մեծ էւօլուցիային: Բոլոր մասսաները, բոլոր պրօլետարները մի տեսդեսցիա ունեն, սոլէկուլանտ բուրժուայի դէմ լաւ զինուել: Զի կարելի գտնել աւելի ուժեղ պօմպա քան իմ գրքերը: Վերցրէք: Երկու զրուշ, հարիւր փարա: Փողի համար չի, գաղափարի համար: Հնչում է զանգը բանուրական սուրբ գիշտատուրայի, բանուրական սրբազն իմբէրիալիզմի, մտէք ճանապարհի մէջ ու դէպի գրախտ... Վաթսուն փարա, երկու զրուշ... Անկցի բուրժուազիան, անկցի մատերիալիզմի խաւարը, կեցցէ՛ Դեմոկրատիան, կեցցէ՛ Մարքսի կուլտուրան:

* * *

Երկրորդ անգամ տեսալ զինքը դաշտահանդէսի մը մէջ, ծանի մը տակ, իր գրքերով և անխուսափելի ճառերով: Գործը կարգին էր, բազմաթիւ օրիորդներով շրջապատուած էր ու հասած խանդավառութեան ու փառքի գագաթը:

— Ընկերունիներ, հարկաւոր է ձեզ ծանօթանալ սիրոյ էւօլուցիայի հետ: Կովկասեան այգիներում, կախէթի յեղափոխող զինիով, սազանդարների շրջանում, չէրքէզկա հագնուած, Տաղստանի պարերով մենք սիրաբանութիւն էինք անում մեր զաղափարական ընկերունիների հետ: Այստեղ էր և՛ Սօնան, և՛ Մաշան, և՛ Մարօն, և՛ Եղոսն: Մեռնեմ ես նրանց հոգուն: Աշուղը մատաղ լինի գեղեցիկ Սօնայի համար: Այդ սէրերը մեղ տալիս էին պրոլետարական ըմբուս ներշնչումներ և մենք զանում էինք հերոս, տէրուրիստ, բանաստեղծ, մի մի առաքեալ: Փողի համար չի, գաղափարի համար: Ընկերունիներ, հեռու կացէք Պոլսի հոսհոս պարոններից: Երանց համբոյրը կեղտ է: Դեմոկրատների զիրկը բացւում է ձեզ համար, էդ զրկի մէջ զուք կը գտնէք նոր տեսակի հաճոյքներ, զրախտի մեղը: Էդ զրկի մէջ մտնելու համար վերցրէք Էս գիրքը՝ «Ընկերունի Անուշկա», մի պօէմա, մի վիթխարի գլուխո-զործոց, վաթսուն փարա, փողի

համար չի, զաղափարի համար: Վերցրէ՛ք, օգտուեցէ՛ք: Կրկնում եմ՝ փողի համար չի: Երկու դրուշ, փողի համար չի, հարիւր փարա, զաղափարի համար: Անկցի՛ հոսհոսիզմը: Անկցի՛ բուրժուազիական հոսհոս սէրը: Անկցի՛ խոզերի ճահճը: Կեցցէ՛ դեմօկրատների սիրոյ պլրոցէսը: Կեցցէ՛ սիրոյ մարքսիզմը: Կեցցէ՛ աշխատառական դրախտը: Վերցրէ՛ք: Օգտուեցէ՛ք: Վաթսուն փարա: Փողի համար չի. փողնինչ է — ձեռքի կեղտ: Գաղափարի համար: Վաթսուն փարա:

Գործը «Իօլա էր գնում»:

Այդ օր լաւ առուտուր ունեցաւ: Մասնաւրապէս ծախեց — «փողի համար չի, զաղափարի համար» — «Խորտակուած Քնար» և «Ընկերուհի Անուշկա», «անցեալի քաղցր յուշերից»: Իր գրպանը լեցուեցաւ «զաղափարի համար»:

Երրորդ անգամ տեսայ այս հերոսը Ղալաթիա, Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյ շրջափակին մէջ:

Յառաջդիմութի՛ւն:

Սծիլուած էր ու թողած փոքր «միրուք»: Նոր ու փայլուն կօշիկներ: Գրքերը բարձրացած էին փոքր սեղանի մը վրայ և անոնց փոխազրութեան համար երկու պայտասակներ: Աշուղը մահացած ու ծահազար անմահացած, շահի նման: Կոկորդը իւղուած: Երկու սոկիներ թառած էին իր առջեւի ժանիքանման ակուաներուն վրայ: «Կեղտուա բուրժուայ»ի մի մաքուր արձաթ ժամացոյց ալ իր տաղանդաւոր փորը կը պըսակէր, կախ շղթայով: Այս բոլորը ոչինչ: Յառաջդիմութի՛ւն, այս՛: Ընկեր Աշուղ ծահազար իր քով ամսականաւոր պաշտօնեայ ունէր, Զամալ:

Զամալ...

Օսմ. Մահմանազրութեան արտերուն մէջ տնկուեցաւ այս խրտուիլակը: Թիֆլիզէն, Հալաբարցի: Զա-

մալ իվան Տէր թաթոսեանց ունէր մէկ մէթր իննսուն պարթեւ հասակ, որուն վրայ աւելցնելով իր 30 սանթիմէթրի հսկայ բարախն ալ, կ'ունենայիք երկու մէթր քսաննոց ցից մը՝ գուգկ լայնութենէ Ընկեր Զամալ իր անլայնք երկարութեամբ նման էր հիւծախտաւոր թելի մը կամ կախ Գողիաթի մը: Քաջի հովեր ունեցող և սակայն պատիկ հովէ մը շարժող: Ոխերիմ ատելութիւն մը ունէր բուրժուաներուն հանգէպ, և մոլեւանդ պաշտամունք մը սօցիալ-դեմոկրատներուն, նոյնիսկ եթէ անոնք զինքը անօթի ձգեւու աստիճան շահագործէին:

Ընկեր Զամալ համալ էր:

Զամալի պաշտօնն էր, Աշուղին քով, զրքի բեռնակրութիւն, առուծախի ժամանակ կողմնակի պրօպագանդ և սիրոյ միջնորդ:

Ընկեր Զամալ իսկական ընչափուրկ էր: Ան իր «չեղմէից» և «բարախից» գատ «մի տեղ չունէր» իր զլուխն ու ոտքերը հանգչեցնելու Աշուղը զայն դտած էր «մի խանի սրճարանի պրոլետարական անկիւնից»: Աշուղը Զամալով լոելեայն կը պարձենար: «Կարգին մարդ եմ եղել, մարդ եմ աշխատցնում ու... շահագործում»:

Զամալ անուշիկ, ապուշիկ, լօթի մարդ մըն էր, հազիւ քառասուն տարեկան: Հաւատացած էր Ընկեր Շահազարի անցեալ անգոյ գործունէութեանց և յափշտակուած: Աշուղին ճորտն էր: Աշուղը տպրուկի նման ինկած էր Զամալին վրայ ու կը ծծէր անոր արեան վերջին կաթիլները: Զամալ երջանիկ էր սակայն: Եռանդով փարած էր իր գործին, եռանդով ու հպարտութեամբ: «Խօ՛ ամէն աշխատաւոր չի կարող ծառայել մի վեթերանի մօտ»: Ու առաքեալի հաւատք մը կար իր պրօպագանդին մէջ.

— Այս գնեցէ՛ք Ընկեր Շահազարի գրքերից: Էսօր կայ, վազը չկայ: Մնայ էլ կը թանգանայ: Մի կեղտուս վաճառական հարիւր հատ ուզում է, բայց ընկերը չի տալիս: Նա փողի համար չի աշխատում, զաղափարի՛

համար: Կովկասում նա մեծ անուն ունէ: Վերցրէ՛ք:
Վաթոս'ն փարա, երկո՛ւ զրուշ:

Ու գնորդի մը.

— Այստե՛ղ եկ, քեզ մի բան ասեմ. քսան փարա
աւել վճարիր ընկեր Շահազարին և խնդրիր որ ստո-
րագրի. թերեւս չի մերժի: Նրա ստորագրութիւնը ուս-
կի արժէ:

Սշուղը Զամալին ամսական որոշած էր 1000 գա-
ղափար և 120 զրուշ: Սակայն այդ 120 զրուշն ալ
ամբողջովին չէր ստանար ան: Սշուղը 40 զրուշ կը
զեղչը սենեակի վարձք անունով, որովհետեւ Զամալ
կը գեշերէր Սշուղին սենեակին գետնին վրայ: Սեն-
եակին իրական վարձքը արդէն 40 զրուշ էր, ու Սշու-
ղը արդարի քուն մը կը քննանար հոն՝ ձրիօրէն: «Զա-
մալ ջան»ին կը մնար ամսական 80 զրշ: Օր մը Շա-
հազար տեսնելով որ «Զամալ ընթերցումով օպտուռում
է գրքերից», որոշեց 10 զրշ. նուազ վճարել ամսական
և Զամալի երեսնօրեան անուանական 120 էն 70 զրշի
իջաւ: Զամալ սակայն անտրունջ ընդունեց աս ալ:

Անդամ մը աւելի շահաւոր զործ մը գտաւ ու
բուռն կերպով մերժեց:

Էֆէնտի մը, Բարեկործեան անունով, օր մը Զա-
մալին ըստաւ.

— Ի՞նչ կը վաստկիս ատ Շահազարիդ քովը:

— Քո բանը չի: Իմ ընկերն ու ես փողի համար
չենք աշխատում, գաղափարի համար:

— Մարդ Սատուծո՛յ, քեզի ամսական 200 զրուշ
տամ, եկուր շէնքով շնորհքով քովս աշխատէ: Աս
Շահազարդ քեզ անօթի պիտի սատկեցնէ:

— Քեզ ասացի, քո բանը չի: Ազդարարում եմ քեզ
յարգանքով խօսել ընկեր Շահազարի մասին: Նա քեզ
նման կեղեքող չի, նա աշխատում է գաղափարի
համար:

— Ե՛, թամա՛մ պուտալա ես եղեր: Ան գաղափար
մաղափար ըսելով ճէպին կաղապարը կ'ուռեցնէ կոր:

— Լոի՛ր, կեղտու բուրժուա: Քո բանը չի: Ընկեր
Շահազարը եթէ լսի, քեզ տէրօրի կ'ենթարկի:

Զամալ իր այս խօսակցութիւնը պատմեց ընկեր
Շահազարին.

— Ընկեր Շահազար՝ ճանաչո՛ւմ ես, չէ՛, Բարե-
կործեան էֆէնտին. էղ կեղտու բուրժուան ասում է
— Եկ աշխատիր իմ մօտ, լաւ փող կը ստանաս: Դալ-
մաղալ բարձրացրի, ասացի մենք գաղափարի համար
ենք աշխատում, կորի՛ զնա՛, թէ չէ ոեխդ կը ջար-
դեմ: Խաթաբալա՛:

— Հազար ապրի՛ս, Զամալ ջան, գու մի հաւա-
տարիմ գետօկրատ զինուոր ես: Քեզ չեմ մոռանայ:
Լուր եմ ստացել Սոսկվայից, մի վեց ամսուց յետոյ
պայթելու է ոտսական յեղափոխութիւնը: Ինձ նշա-
նակել են փինանսների մինիստր: Քեզ չեմ մոռանայ,
Զամալ՝ ջան: Դու կը լինես իմ ապագայ կանանց
հսկիչը:

— Ընկեր Շահազար, հարցուց Զամալ, սիրով ու
սարապակով, էղ պաշտօնի համար մի բան զեղչուելո՞ւ
է ինձանից:

— Հանգիստ կա՛ց, Զամալ ջան, մի բան էլ կ'ա-
ւելացնենք քո վրայ, չենք զեղչի:

Զամալ երջանիկ էր ու աւելի ուժով փարեցաւ
գործի, այսինքն բեռնակրութեան, կողմնակի պրոպա-
գանդի ու սիրոյ միջնորդութեան, «փողի համար չի,
գաղափարի համար»:

* *

Ընկեր Սշուղ Շահազար որպէս սիրահար:

Սշուղը երկու կուռք ունէր. փող և կին:

Փողի ճամբան գտած էր:

Կոկայ համար քալելու պէտք չինաց:

Ընկերը կը բնակէր Ղալաթիա: Իր սենեակին զի-
մացը կը բնակէր վանուհի մը, Տիկին եղո անունով:
Երեսնամեայ և երկու անդամ այրիացած: Կունտ ու
կլոր ու ճարպագեղ: Պեխաւոր: Զախ այտին վրայ խալ:
Էրիկ ծեծող: Տունի հնդկահաւ: Շահազար սիրահար-
ուած էր Եղոյին, ի հարկէ գաղափարական սիրով: Աս

Երկրորդ Եղաօն էր. Եղաօ մըն ալ Կովկասէն կը ճանչնար.

— Եղաօները կրքոտ են լինում...

Շահազար սկիզբները իբրև հայրենակից մօտեցած էր Եղաօյին: «Լսել, խօսել»: Օր մըն ալ, սիրոյ անզուսպ նոպայի մը մէջ, խածաւ Եղաօյի թեւը և առաջարկեց միութիւն: Եղաօ, ցաւէն կատղած, պօսաց և ապտակեց իր սիրահարը: Քնքո՛յշ հովուերգութիւն: Այս անգամ Աշուղը ինքն ալ ցաւէն կատղած, պառկեցուց Եղաօն գետին, նստաւ անոր փորին վրայ ու սկսաւ երգել.

— Եղաօ ջան, սիրո՛ւմ եմ, Եղաօ ջան, մեռնո՛ւմ եմ... Եղաօ ջան, կ'ուտեմ քեզ, կ'ուտեմ... խելազարւում եմ, իմ քաղցր թոչնիկւ...

Շահազար յուսահատող մարդ չէր: Զամալի ձեռքով ամէն օր նամակ կը դրկէր, հակառակ պատասխան չստանալուն:

Եղաօ կը փափաքէր ամուսնանալ և նոյնիսկ կը նախընտրէր Շահազարը, որպէս հայրենակից, զրողկարդացող: Միայն նիւթականի հարցն էր որ զինքը կը խրտչեցնէր: Հետզհետէ սակայն տեսաւ փոփոխութիւններ, որոնք աշուղին գործին յաջողութիւնը կը մատնէին: Իր մէջ յամրաբար սկսաւ կազմաւրուիլ հաւանութիւնը: Օր մըն ալ, վարպետօրէն պատասխանեց գրաւոր.

Պարոն Շահազար,

Կ'ասես միանանք: Դու աղքատ, ես աղքատ: Էսպէս միանալ լաւ բան չի: Խնդրեմ հանգիստ թողինձ:

Եղ. Ա

Աշուղը ուրախացաւ: Ուրեմն եթէ «փող աշխատէր» Եղաօն պիտի չմերժեր զինքը: «Ուրեմն հարկ է մի լաւ կողոպտել հոսհոսներին», մտածեց Աշուղը:

— Այո՛, հարկ է կողոպտել հոսհոսներին, նրանք շատ փող ունեն, հարկ է մի քիչ թեթեւացնել նրանց, դադափարի համար, ի հարկէ:

— 14 —

Շահազար գօտեալնդուեցաւ: Զարկաւ ամէն դուռ, մտաւ ամէն խանութէ ներս, շրջեցաւ եկեղեցիներու, հանդէմներու և սրճարաններու բոլորտիքը, թափառեցաւ թաղէ թաղ, զիւղէ զիւղ, ճառեց, շլացուց, արտասանեց ու կրցաւ ահապին զիրք ծախել: Սպառումը ա՛յնքան սաստկացաւ, որ ստիպուեցաւ իր կարգ մը գործերը վերստին տպագրել, հազարներով: Ունեցաւ գործեր՝ որոնք նոյնիսկ երրորդ տպագրութեան արժանացան:

* * *

Այդ թափառումներուն ժամանակ, օր մը, սրճարանի մը մէջ գտաւ Կովկասցի քանի մը ընկերներ: Հին խաչաղողներ: Շատ նեղ օրեր ապրած միասին, նոյնիսկ բանտերու մէջ... յանուն գաղափարի: Հիմակ ամէնքն ալ լաւ էին: Օսմ. Սահմանադրութեան արտերուն մէջ որո՞ւ տեղ չկար: Խրտուիլակներ, մարախներ, կարիճներ հանդէս էին սարքած:

Շահազար իր հին ընկերներէն առաջարկ մը ստացաւ.

— Շահազար, շաբաթ երեկոյ ե՛կ մեղ մօտ: Բնկերական սեղան ունենք: Թիֆլիզի քէյփ, հէյյ, յիշո՞ւմ ես Հավաբարը...: Դու կը լինես մեր թամատան...: Անիծա՛ծ, լաւ ես խօսում...

— Կը գամ, ընկեր ջան, ես էլ ուզում եմ մի լաւ հարբեր: Գործերս կարգին են, բայց հէրն անիծած մի սրտի գործ ունեմ, եօլա չի գնում...

— Էլի՛ կինարմատների հետ ես... ախր ականջ մի՛ տուր կանանց, մի լաւ կողոպտիք էս փուճ հոսհոսներին ու գնանք թիֆլիզ: Էնտեղ կին էլ կայ, գինի էլ: Մենք էլ լաւ փող ենք աշխատում: Փախցնում ենք բուրժուաների երեխաներ ու փրկանք ենք ստանում: Սօցիալիզմը վկայ, կինարմատների հետ զեռ գործ չենք ունեցել: Դեռ մի երկու հազար զարնելուց յետոյ մի լաւ քէյփ էլ կ'անենք ու հայդէ՛ Բաթում:

Շահազար առաւ անոնց հասցէն ու տիրութեամբ հեռացաւ: Ինքզինքը ճարպիկ մարդ կը դաւանէր,

— 15 —

բայց տեսնելով այդ խումբ մը անդրադէտ մարդոց մեծ յաջողութիւնները, նախանձեցաւ և ինքինքը անճարակ զգաց: Այս համոզումը խորանալով, տիրութիւնն ալ լայննալ սկսաւ իր մէջ: Ի վերջոյ միսիթաւրեց ինքինքը խորհելով.

— Նրանց ճանապարհ վրայ վաղ թէ ուշ փոս կը լինի, մինչ իմ զնացած ճանապարհը թէեւ մեծ մեծ օգուտներ չի տալիս, սակայն ապահով է, անվերջ է, նոյն իսկ փառք էլ կայ:

Շարաթ երեկոյ Շահազար յարգեց իր խոստումը: Լաւ պատուասիրուեցաւ: Գինի, աղանդերներ, ճաշ, նուագ, երգ, պար եւայլն: Կէս գիշերին իր թամատայի պաշտօնը աւարտեց ու սկսաւ ծխել ու երազել եղան: Գաղափար մը յլացաւ: Առաւ թուղթ ու մատիտ և մէկ շունչով զրեց տասներկու տասնաւորներ, «Սրտիս վէրքեր»ը վերտառութեամբ կնքեց, ու կարդաց իր ընկերներուն: Մէծ խանդավառութիւն: Մէկը զինքը նմանցոց Սայաթ նովայի, ուրիշ մը Պուշկինի: Բաժակներ պարպուեցան բանաստեղծին կենացը:

— Հուռա՛...

— Ես էս քերթուածներով կը փշրեմ Եղոյի սրտի ժայռը, մտածեց Շահազար:

«Սրտիս վէրքեր»ը քանի մը օր վերջ տպուեցաւ ու Զամալի ձեռքով զրկուեցաւ մուսային՝ Տիկ. Եղոյին:

— Ընկերունի Եղոյ, ընկեր Շահազարը քո վրայ երգեր է զրել: Ահա էս զիրքը: Քո անունն էլ մէջը զրուած է: Սա մի մեծ պատիւ է քեզ համար: Կարդա՛ ու լաւ մտածիր քո անելիքը: Վերջը կը փոշմանես: Մի հոսհոս բուրժուա ուզում է իր աղջիկը տալ ընկեր Շահազարին, բայց մեր ընկերը չի համաձայնում:

Երբ Զամալ զուրս ելաւ Եղոյ անզուսպ հետաքրքրութեամբ, կղպելէ վերջ սենեակին դուռը, բացաւ գիրքը:

— 16 —

Ներքին կափարիչին վրայ կարդաց հետեւեալ ձօնը. «Էս փնջիկը նուիրում եմ իմ երազների հիւրիթէրի Եղոյ ջանին:»

Փա՛ռք...:

Շարունակեց ընթերցումը, քանի առաջացաւ, այնքան ուռեցաւ, հնդկահամական ման, վերջին էջին մազ մնաց որ պայթէր: Ուրախութենէն կերակուրը մոռցած էր խոհանոցը, կրակին վրայ: Փափաք մը զգաց ընկեր Շահազարին վիզը նետուելու և անոր շրթունքներէն կախուելու: Զապեց ինքինքը ու սկսաւ խորհիւ.

— Շահազար շատ փող չունէ, բայց այսպէս պատիւ փողով չեն տար:

Կարելի է քսան անզամ կարդաց գիրքը: Նոյնիսկ անգիր սորբեցաւ հետեւեալ չնաշխարհիկ քառեակները ու լացաւ:

59
1
5
2
—

Եղոյ ջան, քեզ խուրպան,
դու Ֆարպի մեծ աման,
Եղոյ ջան, քեզ խուրպան,
Աշուղի գերեզման:

Եղոյ ջան, ես մեռայ,
դու քար ես իմ վրայ,
Մի՛ կոխիր իմ վրայ,
Եղոյ ջան, ես մեռա՛յ:

Եղոյի սրտին դուռը լայն բացուած էր ու անկէ առօք փառօք ներս էր մտած քնարակիր մը՝ ընկեր Աշուղ Շահազար: Գիրն ու զրիւը ի՞նչ հրաշքներ կը զործեն... զաղափարի համար:

Օր մը վերջ Շահազար անցաւ հայելիին առջեւ: Մաքրուեցաւ, ածիլուեցաւ, յարգարուեցաւ ու հազար նոր զգեստներ: Վառեց սիկարէթ մըն ալ ու շատ չանցած Եղոյի սենեակն էր:

— Բարեւ, Եղոյ ջան:

— 17 —



— Աստուծոյ բարին, պարոն Շահազար:
 — Կարո՞ղ եմ մի երկու խօսք ասել:
 — Այո՛, բայց չխածնես իմ թեւ, երեք օր ցաւ
 քաշեցի:
 — Ցաւդ տանիմ, եղո ջան: Ես եկել եմ լուրջ
 խօսք ասելու:
 Շահազար նստաւ: Լոռվթիւն:
 — Եղո ջան, մեռնո՞ւմ եմ...
 — Ի՞նչպէս մեռնում ես. ամէն ժամանակէ աւելի
 ողջ ես...
 — Եղո ջան, հոգիս ներսից տանջւում է:
 — Ինչի...
 — Ախր, գիտես է՛... այրում եմ... Մտիկ արա,
 Եղո ջան, փող աշխատում եմ, գործու լաւ է զնում,
 ուզում եմ լինիլ մի կարգին մարդ, մի բոյն լինիլ
 ես հոսհոսների նման չեմ: Ախր ինտելվենտ մարդ
 եմ: Դու վանեցի, ես վանեցի, եկ կապիր քո զլուխը
 իմ դիմին ու պրծնի... Ես զաղափարի համար եմ
 խօսում...
 — Պարոն Շահազար, ի՞նչ բաներ կը գրես ինձ
 համար: Ես այրի կին, այստեղ Պոլիս, իմ բարեկամ-
 ներ, թշնամիներ ի՞նչ կ'ասեն:
 — Եղո ջան, մատաղ լինեմ քո բերնին, դու է՛լ
 այրի չես: Մի՛ նեղանայ, ի՞նչ անեմ, տանջւում եմ,
 զրում եմ որ մոռանամ տարտերս: Ես զրող բանաս-
 տեղծ մարդ եմ: Դրում եմ փողի ու զաղափարի հա-
 մար: Իմանում եմ որ առանց փողի զաղափարը փուձ
 է: Դու էլ լաւ ես իմանում: Ախր չէ՞ որ վանեցի ենք,
 մենք լաւ ենք հասկացել աշխարհը: Դու զրեցիր, եղ-
 ո ջան, թէ «Ես աղքատ, դու աղքատ», այժմ լաւ
 փող եմ աշխատում, հաւաքել եմ մի յիսուն ոսկի,
 էնքան էլ մի քանի ամսից կը հաւաքեմ: Իմ զրքերը
 ծախուռմ են: Ես հոսհոս բանաստեղծների նման օդի
 համար չեմ զրում, ես զրում եմ փողի ու զաղափարի
 համար: Քեզ հետ միացած լինելով ես շատ կը ներ-
 շնչուիմ ու կը զրեմ նոր երգեր: Իմ երգը մուր չի, իմ

երգը ծաղիկ ու զափնի է քեզ համար: Քեզ հետ միա-
 սին կը լուսանկարուենք: Էղ լուսանկարը կը տպենք
 մի զրքի մէջ, տակն էլ կը զրենք էսպէս՝ «Բանաս-
 տեղծը և իր մուսան», և երբ Պոլսի փողոցներով անց
 կը կենաս, բոլորը քեզ մատնացոյց կ'անեն, եղո
 ջան, ու կ'ասեն. «Սա՛ է բանաստեղծ Շահազարի սի-
 րեկանը, ի՞նչ գեղեցիկն է»: Լուսանկարն էլ էսպէս
 կ'անենք, դու կը նստիս թախտի վրայ, ես քո առաջ
 ծնկաչոք քէմանչա: Կը զարկեմ ու կուլամ: Պոլսի
 հոսհոսուհիներ իրանց կեանքը կը տային էս փառքի
 կէսի համար: Ես քեզ սիրում եմ, եղո ջան, մի՛
 մերժի ինձ: Թէ մերժելու լինես, քո անունը կը յի-
 շուէ անէծքով, դու կը լինես հայ գրականութեան
 Յուղա ու Վասակ: Իսկ թէ չմերժես, դու կը լինես
 առման հըեշտակ...»

Շահազարի այս զիւլթական Յառը խոր տպաւրու-
 թիւն գործեց Եղոսյի վրայ: Շահազար առիթէն օգ-
 տուելով, ծունկի եկաւ ու մտաւ Եղոսյի լայն սրունք-
 ներուն մէջ երգելով:

— Եղո ջան, մի՛ մերժի... քո ոտներն ընկած
 աղաչում եմ, մեռայ է՛, մեռայ...: Քեզ Վանայ թա-
 գունի կը շինեմ, Վասպուրական աշխարհի աստղ...

Եղո իր ամբողջ ճարպեղէն մարմնով կը թրթուր
 երանութեան մէջ: Եշուղը վեր սողոսկեցաւ ու տզրու-
 կի պէս փակաւ Եղոսյի քթին բերնին:

Կենդանի պատկեր:
 Խօմէօ ծիւլէէթ:
 Ֆարհատ ու Շիրին:
 Հովուերգութիւն:
 Գաղափարի համար:

* * *

Ընկեր Աշուղ Շահազար որոնեց կոյս շահաստան-
 ներ: Գտաւ Ալէմ Տաղի: Օր մըն ալ Զամալի հետ
 Սկիւտար ելաւ ու հետիւտն Ալէմ Տաղիի ճամբան
 բռնեց: Օդափոխութեան շրջանն էր: Վերազարձին

պիտի ամուսնանար: Ճամբան որոճաց նոր ճառեր,
աւելի զիրք ծախելու համար:

Ալէմ Տաղի:

* * *

Դիւղ մը նշանաւոր իր անտառներով ու անմահա-
կան ջուրերով:

Ժողովուրդը կ'այցելէր Ս. նշան եկեղեցին, օր մը
թաշտէն, ուրիշ օր մը Քիւչիւք էլմալը, ուրիշ օր
մըն ալ Պէօյիւք էլմալը: Ամէն տեղ գաշտատօներ:
Փող ու թմբուկ, խորոված, օղի և անտառներու մէջ
Լէլանե՛ր, Մէճնուննե՛ր...

Լուր մը: Կայծա՛կ:

— Իմացա՞ք, Աշուղ Շահազար Ալէմ Տաղի է:
— Պոազօ՛...

Ուրիշներ:

— Ո՞վ է Շահազարը...

Բանդէտ մը.

— Ամօթ է, եղբայր, չէ՞ս ճանչնար: Կովկասէն
եկած մէծ յեղափոխական մըն է, մէծ ալ զրող է:
Շատ զիրքէր ունի: Խըյախ բաներ են: Շատ համեստ
մարդ է, քիչ մըն ալ տէրպիշ, փարայի կարեւորութիւն
չի տար, գաղափարի համար աշխատող է...

Այդ միջոցին ընկեր Զամալ Իվան Տէր թաթու-
եանց իր մունեատիկի զերը կը կատարէր «Երկիւղիւ և
հաւատով»:

Աշուղը խորհրդաւոր ըլլալու և մէծ տպաւորու-
թիւն գործելու համար երկու օր բնաւ չերեւցաւ հա-
սարակութեան, բանտելով ինքզինքը ախոռանման
սենեակի մը մէջ: Զամալ կկոցի պէս կ'երթեւեկէր:

Վերջապէս կիրակի առաւօտ մը, ընկեր Շահազար
զիրք բռնեց Զամալի հետ Ս. նշան եկեղեցւոյ մուտ-
քին առջեւ: Շարուեցան զրքերը, հաւաքուեցաւ մէծ
բազմութիւն մը: Եկեղեցիին մէջ մարդ չէր մնացած,
ամէնքը խոնուած էին նոր մարգարէին բոլորտիքը:
Շահազար իր որսերուն առատութիւնը տեսնելով հա-
զաց ու սկսաւ զործի:

— Բարե՛ւ եմ ասում ձեզ, ընկերներ և ընկերու-
հիներ, բարե՛ւ... բարեւ ասելէ վերջ ձեզ հրամայում
եմ ծափահարել...

Ամբողջ հասարակութիւնը սկսաւ բուռն ծափա-
հարութեան մը: Ծափերը ուժեղցան, երկարեցան,
լացնցան ու փոթորիկի նման բարձրացան: Ընկեր
Զամալ զլխով ու ոտքով կը հրահրէր ծափահարողնե-
րու խանդը: Վերջապէս ամէն ոք յոզնեցաւ ու լոեց:
Լոեց և ինքը Աշուղը: «Պառզա»: Ու յանկարծ.

— Ընկերներ և ընկերուհիներ, մի՛ անգամ էլ
ծափահարեցէք...

Նոր խանդ, նոր եռանդ, ծափահարութիւն մը եւս
պայթեցաւ՝ ներսը եկեղեցւոյ արարողութիւնը խա-
փանելու աստիճան: Լուրթիւնը եկաւ նստաւ ծեծուած
ափերու վրայ: «Պառզա»:

— Ընկերնե՛ր և ընկերուհինե՛ր, ձեզ ասում եմ մի
երրորդ անգամ էլ ծափահարեցէք:

Հասարակութիւնը իր վերջին ոյժը հաւաքած
անգամ մըն ալ ծափահարեց կատաղօրէն: Զամալ իր
բարախը ողին մէջ կը խաղցնէր խանդավառուած:
Երբ ամէն ձայն դադրեցաւ, Աշուղը ծալեց իր թեւերը
կուրծքին վրայ ու քարէ արձանի նման կանգնած
մնաց:

Ամէն ոք յուզուած, ելեկտրականացած էր ու ան-
շշուկ կը սպասէր պատգամներու: Վայրկեան մը տե-
ւեց այս վիճակը.

— Ընկերնե՛ր, ընկերուհինե՛ր, էս ծափերը մի մի
շառաչուն ապտակներ են Յարի երեսին...

— Հուռա՛, պոազօ՛, կեցցէ...

Ու նոր, աւելի ուժգին, աւելի բարբարոս ծափա-
հարութեան ալիք մը փշրեց լուրթիւնը:

— Ընկերնե՛ր, Մետեխի բանտում, Սիրիրի աք-
սորավայրում հազար ու հազար յեղափոխականներ
հրճուեցին էս բոպէիս: Նրանց կողմից եմ գալիս:
Նրանց գաղափարական արեւն եմ բերել ձեզ: Օգտու-
եցէք առիթից: Վերցրէք էս բըռշիւրները: Վայթսուն

փարա, երկու զրուշ, հարիւր փարա: Միանգամընդմիշտ
և բարձրածայն յայտարարում եմ, փողի համար չի,
զաղափարի համար:

Եւ ինչպէս սովածներու խումբ մը կը յարձակի
փուռի մը վրայ, այնպէս ալ հասարակութիւնը նետ-
ւեցաւ գրքերուն վրայ: Ու գնեցին, գնեցին:

Աշուղը առուտուրէն վերջ մտածեց.
— Էստեղ հող կայ, էստեղ փող կայ...:

* * *

Թաշտէլէն:

Դրախտի ձորակ մը, ամփիթատրոնի ձեւ: Մէջ-
տեղը երկու քայլնոց գետնուղի մը, ուրկէ կը հոսի
ջուրը իր մովական արձաթով, իր երգով ու պարով:

Չորակին վրայ խումբե՛ր, խումբե՛ր՝ նստած ծալ-
լալատիկ, ընկողմանած, պառկած: Նուազներ: Փոքրիկ
խարոյկներու վրայ մորթազերծ ոչխարներ կը ճենճե-
րին: Շամփուրով միսեր կը խորովուին: Օղիին հա-
շիշային բուրմունքը կը զգլիսէ: Գինովներ բացազան-
չութիւններ կ'արձակեն: Կատարեալ հեթանոսութիւն:
Յանկարծ բարձունքի մը վրայ նոր Մովսէս մը
երեւցաւ, նոր Ահարոնի մը հետ:

— Ընկերնե՛ր և ընկերուհինե՛ր, եկել եմ օրգանիզա-
ցիայի համար: Պրոլետարինե՛ր բոլոր երկիրների, միա-
ցէք: Ամէնքը մէկի համար, մէկը ամէնքի համար:
Փողի համար չի, զաղափարի համար: Համաշխարհա-
յին Սոցիալ-Դեմոկրատիան խօսում է իմ ըերանով:
Հայաստանում, Պարսկաստանում, Կովկասում, Ռու-
սաստանում, Մինչեւ Եապոնիա, մինչեւ Ռիկէանսիս ու
Ռիկէանս ու Ռիկէանսիա ես կազմակերպել եմ մարդ-
կանց իմ ճշմարտութեան ձայնով, իմ բրոշիւրներով:
Արքաների պալատների առաջ, գործատունների հրա-
պարակներում, մինչեւ պանդուխտի խաների անկիւն-
ներն ես զորգուացել եմ ճշմարտութիւնը: Ինձ բան-
տարկել են, աքսորել են, շղթայել են, բայց չեն
կարողացել խեղդել իմ մէջ յեղափոխական ողին:

— 22 —

Ես արեւը բռնել եմ և ինձ հետ ման եմ ածել երեք
աշխարհներ, եօթը երկիրներ ու քառասուն քաղաք-
ներ: Նիզիլիզմի վեթերան չերցէն իր «Կօլօկօլ» օպա-
նով ուբակոծեց ամբողջ ոռւսական իմպէրիալիզմը,
ողջ մի զար: Նրա բրոշիւրները լոյս ցանեցին մտքե-
րի մէջ: Մի հսկայական կուտուրա առաջացաւ էտ
սահմաններում: Զահեր: Դաստաեւակի, Տուրգէնէֆ,
Զէրնիկովսքի, Գորկի, Տալստոյ: Ես էլ եկել եմ բրո-
շիւրներով ու լոյս եմ բերել: Բացէք ձեր գանկերը,
ես ուզում եմ ցանել: Զեզնից ես կը ստեղծեմ նոր
Գորկիներ ու Տալստոյներ: Օգուեցէք առիթից:
Վալթսուն վարա, երկու զրուշ, հարիւր փարա: Բարձ-
րածայն յայտարարում եմ, փողի համար չի, զաղա-
փարի համար: Ո՞վ է ցանկանում...

— Ե'ս... հո'ս... հո'ս... ինձի՛... մեղի՛ ալ... կեցցէ՛
ընկերը...

— Ընկեր Զամալ, վերցրու գրքերը և հետեւիր
ինձ:

Փառաւոր առուտուր ունեցաւ և իր հոեսորու-
թինը պտտցուց խումբէ խումբ: Տասը տեղէ հիւրա-
սիրուեցան: Օղի, ծուկ աղի, գարեջուր, կերակուր և
ամենակարեւորը՝ փո'զ...

Գաղափարի համար:

Աշուղը աստուածացած էր:

Հայ գրականութիւնը աննախընթաց պատիւներու
արժանացաւ: Գաղափարը հրաշք կը գործէ: Շահազար
իր երջանկութենէն բոռնցքի հարուածներ կուտար
Զամալին: Այս վերջինին փորը առաջին անգամ ըլ-
լալով լաւ մը կշտացած էր, սակայն Աշուղը որոշեց
երկուք ու կէս զրուշ զեղչել ամսականէն, իր շնորհիւ
կերածներուն համար:

Մի գաղափար:

* * *

Քիւչիւք էլմալը:

Դաշտատօն, նուազներ, պարեր, խորոված միս, օղի
և Աշուղ Շահազար իր Զամալով: Երբ Աշուղ մուտք

— 23 —

գործեց դաշտատօնէն ներս՝ ամէն կողմէ պուազօ՛ մը
պայթեցաւ:

— Ճա՛ռ կ'ուզենք, ոտանաւո՛ր... երդ, պա՛ր...
կեցցէ՛ ընկեր Աշուղը...

Աշուղը բարձրացաւ աթոռի մը վրայ և իր սահ-
մոկեցնող քերթուածներէն հետեւեալը արտասանեց.

ՀԵ՛յ ընկերներ, նոր կարգի,
ջայեր առէք ու ոտքի:
Մտիկ արէք Խանկագին
իմ խօսքին:
Շուտ վերցրէք դուք ցասումի մի շեփոր,
Ու խփեցէք բուրժուաներին հաստափոր...
Շուտ վերցրէք բօմբա, տէրօր,
Բայ ու արօր,
Զարկէ՛ք ուժգին՝
Խոզի գլխին:
Տօն է այս օր Աշխատանքի,
Ու շեշտանքի:
Ընկերուիի եղսօ ջան՝
Մեզ չի կոչի դաւաճան:
Սօցիալիզմ ու եղսօ ջան
Կեցցեն յաւէտ, յաւիտեան:

Շափաճարութիւններու և պուազօներու ռւուական
մը պայթեցաւ:

— Պուազօ՛, պի՛ս, պի՛ս:
Եւ աղմուկին մէջ՝ յանկա՛րծ

Պա՛մ...

Ատրճանակ մը:

Աշուղը ինկաւ գետին:

Իրարանցում: Աղմկողներ ու լոռութիւն յանձնարա-
րելով սրիշ աղմկողներ:

Լոյս: Սօցիալ-դեմոկրատ ընկեր մը վերացած
Աշուղին քերթուածէն օդին մէջ պարպած էր ատր-
ճանակը:

Աշուղը ոտքի ելաւ:

— 24 —

— Զամալ ջան, կարծում էի թէ մ'ուայ... զաղա-
փարի համար:

Աշուղին մօտեցան և զայն սեղան հրաւիրեցին:
Ան ճառելով խմեց ու առուտուր ըրաւ: Ուրիշ սե-
ղանէ մըն ալ կանչեցին: Նոյն արարուածը: Երրորդ,
չորրորդ: Կե՛ր, ա՛րբ և ծախէ: Վերջին հրաւիրողնե-
րուն քով չափէ դուրս շատախօսեց ու սկսաւ երգել:
Զամալ ալ լէզգինկա պարեց: Ամբողջ բազմութիւնը
բոլորուած էր հերոսներուն շուրջ: Խեղկատակութիւնը
փետուր զգեցաւ: Տափուլ, զուռնա, քէյֆ... յանուն
զաղափարի:

Շաբաթ երեկոյ:

Ալէմ Տաղի գիւղին զրեթէ սկիզբը, անկիւնի բեր-
նի բացօթեայ մեծ գարեջրատունը: Սեղանները ամ-
բողջովին պաշարուած Բազոսի երկսեռ խնկարկունե-
րով: Բազմաթեւ Զուարթութիւնն ու բազմալեզու չա-
ճոյքը իրենց տեսքն ու ձայնը բերած այս եղեմական
օթեակին մէջ: Սեղաններ, սեղաններ, որոնց վրայ
աղցանի թրթուուն ածուներ, աղանդերի պարտէզներ,
իւղի-քացախի լճակներ, լեցուն ձկնիկներով, ուրիշ
լճակ մը իւղի-քացախի հաւկիթէ կոնտուաներով, սեւ
ձկնիկիթի կղզեակներ, սատրէի աստղիկներ, լուրիայի
բըրակներ, օդիի աւազաններ ու գարեջուրի շատ-
րուաններ: Ու կլկլակներու միօրինակ նուազաճանդէս
մը որ կ'արձակէ խորհուրդի ամպիկներ: Դեռ մանա-
ւանդ արեւելանուազը որ կը նուազի, կը նուազի, կը
լայնայ, կը լուծուի, կը հալի...

Մուհամմէտի խոստացած Արքայութիւնն է:

Տանկարծ այս Արքայութէնէն ներս կը խուժեն
երկու սաղայէններ:

Մէր մինուճար հերոսներն են՝ Շահազար ու Զա-
մալ:

Խանդավառութեան ալիք մը կը բարձրանայ այս
թմրեցուցիչ մթնոլորտին մէջ, կ'անցնի սեղաններուն
վրայէն՝ բոլոր գլուխները քաղցրօրէն օրրելով:

— 25 —

Աշուղին կախարդանքն է:

Շահազար իբրեւ օրուան հերոսը ու վաճառականը կը սկսի մտերմաբար ճառճռել.

— Բարե՛ւ, ընկերներ և ընկերուհիներ, իմ վերջին երկերն եմ ստացել Պոլսի տպարաններից: Ցնցող նորութիւններ, յայտնութիւններ, միջազգային գլուխորժոցներ: Զեղչով եմ ծախում: Հարիւր փարա: Փողի համար չի, գաղափարի համար:

Պարտէզին խորի անկիւնը, մարդ մը, երկու սեղաններ իրար միացուցած, իր շուրջը հաւաքած ազգականներ, բարեկամներ, կը կոնծէր ու քէյֆ կ'ընէր: Անունն էր Զաքըր: Բարձրահասակ, թիկնեղ, լուսնկայ ու հազրէվարդ դէմքով հսկայ մը: Պոլսէն: Հիւտուածեղէնի վաճառական: Ազգայիննեի: Զաքըր չէր ախորժած Աշուղին կասկածելի դիբէն, մանաւանդ անոր «փողի համար չի, գաղափարի համար» յանկերգէն: Օդի մը պարպեց, օդի մըն ալ, ու ստենտորեան ձայնովը գոռաց.

— Միւսիւ Շահազար, կը հաճի՞ս վայրկեան մըն ալ հոս գալ...

Աշուղը բղաւեց.

— Գլխիս վրայ, աչքիս վրայ, աղա ջան, հիմի, էս բռպէիս...

Եւ, իրաւ, բռպէ մը վերջ Աշուղը Զամալին հետ կանգնած էր Զաքըրին դիմաց:

— Գործերը ի՞նչպէս են, հարցուց Զաքըր:

— Վատ չի, պարոն ջան, կարեւորը փողը չի, դաղափարն է: Մենք պրոպագանդի համար ենք աշխատում: Ուրախ եմ յայտարարելու որ Բերայից Ղալաթիա, Ղալաթիայից Պոլիս, էնտեղից ալ մինչեւ Եկտի Գուլէ, ու տակալին Սկիւտար, թօփ թաշ, Ալէմ Տաղի առատ առատ սերմ եմ ցաներ: Փողի համար չի, գաղափարի համար:

Զաքըրի համբերութիւնը ցամքեցաւ:

— Այս մարդուկը մեզ կատարեալ աւանակի տեղ դրած է, խորհեցաւ:

Յանկարծ, մտածում մը արթնցաւ իր մէջ:

Ֆիշեց որ հին օրերու մէջ երբ հայ փաշաներ, հայ մեծատուններ օդափոխութեան ու կերուխումի կու գային Ալէմ Տաղի, աւանդական սովորութեան մը համաձայն կը կազմակերպէին հրդեհներ: Տուն մը կամ խանութ մը կ'այրէին, զինին կրկինն ու եռապատիկը նախապէս վճարելով տիրոջը: Առուաւազն կը հրդեհէին քսան իրարու վրայ դիզուած կառքեր կամ հարիւր աթոռներ, քարիւլի լոգանքէ մը վերջ: Բոցը կը բարձրանար մինչեւ կամար, ու այդ հրդեհին լայնածաւալ ու շողշողուն լոյսին մէջ, հեթանոսորէն ներոնացած, սեղաններ կը նետէին, նուազարաններու քաջալերութեամբ:

Ի՞նչ հրաշալի գիւտ:

— Պայուսակիդ մէջ ամէնը քանի՞ ոսկիի գիրք ունիս, հարցուց Զաքըր:

— Ախր չեմ հաշուած:

— Հաշուէ տեսնենք, պիտի գնեմ:

— Այսինքն, պարոն ջան, մի երկու ոսկիի գիրք կը լինի մինիմում:

Իրականին մէջ հազիւ 60 դրշի գիրք:

— Առ սա չորս ոսկին, թափէ գրքերը գետինը:

— Գրքերը թափուեցան:

— Հիմակ, ա՛ռ սա լուցկին, վառէ ու ձեռքովդ բռնկցուր գրքերը:

— Դո՞րդ ես ասում, հարցուց Շահազար:

— Դորզը մորզը աս է: Հրամմէ լուցկին:

— Ախր զա սրբազնութիւն է:

— Զե՞ս վառեր... ե՛տ տուր չորս ոսկին:

— Այսինքն, եթէ ուզում էք, կը վառեմ էլի՛... ես գաղափարի համար եմ աշխատում... Սա էլ մի գաղափար է և վատ գաղափար չի...

Ու լուցկին վառելով մօտեցուց զրքերուն:
Զամալ խենթի նման բռնեց Աշուղին թեւէն:
— Ի՞նչ ես անում, ընկեր:
— Հանգիստ կաց, էշու հրեշտակ, քո բանը չի...
Ու զրքերը հրդեհեց... Գոյնզգոյն բոցե՛ր...

Աշուղը կծիկը դրաւ, չորս սոկին գրպանած... զա-

զափարի համար: Զամալ ապուշ ապուշ հետեւցաւ

իր տիրոջ:

Շահազար դռնէն դուրս սպրդած պահուն, մէկը
բռնեց իր օձիքէն:

— Ուրիշ գիրք չունի՞ս: Ես ալ այրել կ'ուզեմ: Քեւ-

զի երեք սոկի կայ:
— Վա՛յ հէրն անիծած, դոչեց Շահազար, չունեմ
դժբախտաբար, պարոն ջան, սակայն անհոգ կա՛ց,
տարտ մի՛ արա, մի՛ քանի օրից քեզ էլ բաւարարու-
թիւն կը տամ...

Մարդը հեռացաւ:

Աշուղը դարձաւ Զամալին.

— Է՛յ Զամալ, էստեղ բոլորը յիմարացել են:
Դորդ որ էս հոսհոսների մէջ լօթի տղերք էլ կան: Ես
սրանց հետ լաւ զործ եմ ունենալու: Իսկ քո զործը,
Զամալ ջան, վաղն առաւօտ կանուխ վեր կը կենաս
և տապանակ ուխտի կը զնաս Սկիւտար, այնտեղից
Պոլիս և ուղղակի Մարդարեան, Մարթարեան զրա-
խանութները: Էնտեղից քեզ կը յանձնեն հին ու փո-
շու Սաղմոսներ, Աւետարաններ, Սատուծաշունչ և
բոլոր կրօնական զահրումար զրքերը, որոնք թէ էժան
են և թէ խոշորակազմ և վաստելու համար պէտքա-
կան կը գան: Կը զնաս նաեւ Պայպը Հառու՝ բողոքա-
կաններին և այնտեղից էլ կը վերցնես էդ զահրումար
զրքերից: Կ'ասես բրոբազնդի համար է, կ'ասես ու-
զում ենք աւետարանական բրոբազնդ անել: Դուցէ
ձրի էլ կը տան: Ես վաղը քեզ կը յանձնեմ երեք նա-
մակ՝ գրուած... զաղափարի համար:

* * *

Յաջորդ շաբաթ իրիկուն:

— 28 —

Գիւղին արեւմուտքը, ճամբուն վրայ, դղեակ մը
կար: Օդափոխութեան եկած մայրեր, կիներ, աղջիկ-
ներ, փոքրիկներով, շաբաթ երեկոյները այդ դղեակին
մօտերը կը հաւաքուէին գիմաւորելու Պոլսէն եկող
իրենց գործի մարդերը, հայր, ամուսին, զաւակ, եղ-
բայր: Խւրաքանչիւր խումբ իր սպասած սիրելիին
կառքին վրայ կը վազէր: Համբոյրներ, ուրախութեան
կանչեր:

Կառքերը կամաց կամաց վերջացան ու բազմու-
թիւնը վերադարձաւ զիւղ:

Մէկը սակայն զեռ հոն կը սպասէր, մտատանջ,
մացաններուն մէջ պահուլտած: Կը սպասէր ընկերոջ
մը գալստեան... յանուն զաղափարի: Հասկցաք ան-
շուշտ որ սպասողը Աշուղն է: Զամալ շաբաթ մըն է
չէր երեւցած: Աշուղի տագնապի մէջ էր: Այդ զիշեր
կրնար հինգ տասը սոկի կորսնցնել եթէ Զամալ չը
հասցնէր իր ապսպանքները: Աշուղը ճամբուն մէջ
կանդնեցաւ յուսահատ: Յանկարծ ճամբուն ծայրը սեւ
կէտ մը նշմարեց: Զամալին բաբախը: Վազեց: Իսկ և
իսկ Զամալն էր, էշ նահատակուած ահազին պարկի
մը ծանրութեան տակ: Կըուն, լեզուն դուրս ինկած,
հոգին բերանը, քրտիսքներու մէջ:

— Տօ՛, անաշէ՛ն, ո՞ւր մնացիր, կասկածանքից
մեռայ է...

— Էնկեր ջան, ախր սրանք զրքեր չեն, գերեզ-
մանաքարերի նման ծանը են:

— Հոգ մի՛ արա, Զամալ ջան, էս զիշեր մի լաւ
վրէժ կը լուծենք էտ զրքերից, մի լաւ կրակի կը
տանք... զաղափարի համար:

* *

Տեսարանը կը ներկայացնէ անցեալ շաբաթ զիւ-
շերուան բացօթեայ գարեջրատունը: Նոյն կարգ ու
սարքը: Այնտեղ է Զաքըրը, իրեններով: Լուսնեակ
զիշեր: Կը մտնեն Աշուղ ու Զամալ:

— 29 —

— Բարեւ ձեղ, ընկերներ և ընկերուհիներ: Հսկա-
յական գրքեր եմ բերել: Բոցեղէն գրքեր, կրակի և
գաղափարի համար...

— Շիտակ հո՞ս եկուր, միւսիւ Շահազար, որոտաց
Զաքըր:

Աշուղը Զամալին հետ պարկը քաշկոտելով մօտե-
ցաւ Զաքըրին:

— Բարեւ, ընկեր ջան:

— Աստուծոյ բարին, խաչազող: Ատ ի՞նչ է, գրքե-
րը ածուխի պարկի մէջ էս խոթեր: Թափէ նայինք
գետինը:

— Բոլո՞րը...

— Բոլո՞րը:

— Չի կարելի. ես ապազրանք եմ վերցրել մի
ուրիշ պարոնից: Կէսը քեզ, կէսը նրան:

— Ամէնը թափէ: Քանի՞ ոսկիի բան է:

— Ախր շատ թանդ է: Մի տասը ոսկի կը լինի:

— Թափէ...

Թափեցին: Գրքի լեռ:

— Առ առ լուցկին ալ ու վառէ:

Աշուղը կեցաւ:

— Հապա փողե՞րը...

— Առ տասը ոսկին, հանած վարած, մէջ մըն ալ
«փողի համար չի» եթէ պոռաս՝ քաշելիք ունիս
ձեռքէս:

— Շնորհակալ եմ, պարոն ջան, մի՞ք նեղենայ,
ըսելով տասը ոսկին գրպանեց:

— Վառէ հիմակի:

Աշուղը լուցկի մը հանեց, զարկաւ տուփին, վա-
ռեց լուցկին, մօտեցաւ գրքի մը ու բոնկուց: Բոց մը
ելաւ ու լուսաւորեց միւս գրքերուն կափարիչները:

Մարիամ տուտու, պատաւ մը, ակնոցը քթին,
անուն մը աչքին երեւցած ըլլալով, շտկեց ակնոցը,
մօտեցաւ ու փոթորիկ մը փրցուց:

— Բա վո՞յ, ծուները թէփէիս, ողջ կլօխնիս
քարին տակ կը դնէ կոր, քա առ շունը մէզի փարա-
յովնիս դժոխքները պիտոր խաւրէ: Մեղայ Աստու-

ծուս, մեղայ: Զուլո՞ւմ: Երկնքէն կրակ պիտոր թափի:
Կը մարիմ կոր, հասէ՞ք: Բա Աւետարանները կ'երէ կոր:
Խումբ մը վազեց պառաւին վրայ:
Զաքըր դէպի խարոյկը նետուեցաւ, ստուգելու
համար:

Աշուղ ու Զամալ շշմեցան:
Պառաւը:

— Ճղիկ ճղիկ կոտրտիս, ճղակառը ըլլաս, սիւրիւմ
սիւրիւմ զաս, պատանքսը էրթաս: Գետնին եօթը
խաթը անցնիս: Ճէհէննէմ եղիր առջեւէս, աչքս
չտեմանայ:

Մեծ իրարանցում:

Զաքըր մօտեցաւ Աշուղին: «Մոմենտը կրիտիկա-
կան» էր:

— Վայ քեզի չխանած առափախաւ: Գաղափա-
րի համար հա՞... Ա՛ռ քեզի գաղափար, ըսելը ու շա-
ռաչուն ապտակ մը զարնելը երկվայրկեան մը չեղաւ:

Աշուղ ինք իր վրայ գարձաւ ու ինկաւ զետին: Ոտքի ելաւ ու յարձակեցաւ Զաքըրին վրայ: Այս
վերջինը զայն գնդակի պէս վերցնելով, ցած ցանկա-
պատին վրայէն դուրս նետեց: Այս որ տեսաւ Զամալ,
քաշեց իր մէջքի դաշոյնը... յանուն գաղափարի:

— Դո՞ւն ալ, սատկած աքլոր, ըսելով Զաքըր,
զրկեց Զամալի մէջքէն ու զայն իր երկար հասակով,
երկար չիզմէով ու բարձախով բարձրացուց օդին մէջ
ու ցանկապատին վրայէն, նոյն ուղղութեամբ, նետեց
զուրս:

Զամալ ահաւոր անկում մը ունեցաւ ճիշտ ու
ճիշտ Շահազարին վրայ ու իր ձեռքի դաշոյնը ուժով
մը մխուեցաւ Աշուղին փափուկ մէկ մասին մէջ:
Շահազար կարծելով որ կատաղի Զաքըրն է որ իր
վրայ յարձակած է գանակով սկսաւ ամբողջ ձայնովը
լալազին բզանել:

— Մեղայ քեզ... մեղայ քեզ... մեղայ... խնա-
յի՛ր... Ահա ճիշտն եմ ասում... փողի համար է, գա-
ղափարի համար չի....





ԿԱՐԴՈՎ. Լ.080 ԿԲ ՏԵՍՆԵՆ ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

ԲԱՆԵՈՐԸ (Հին Զրոյց)

ՓԱՐԱՒՈՆ (Երգիծավէպ)

ԱՍՏՈՒԾՈՅ ՀԱՆԳԻՄԸԸ (Երգիծախաղ)

ՄԵՂՔԵՐՄ (Քերթուածներ)

Սոյն գիրքը ստանալու համար դիմել, Փարիզի մէջ, «ՅԱՌԱՋ»ի խմբագրատունը Պր. Լեհոն Գեհոնեանի 208 bis Rue Lafayette.

Գառառներէն ու արտասահմանէ դիմել Պր. Վ.ԱՀՐԱՄ Սեհոնինի՝
5, Avenue Quibou, St. Mandé (Seine), France.

Եւ կամ հեղինակին՝ N. Béchikatchlian, 32, Rue du Pressoir, PARIS (20°).